

սեփականութիւնն էր կեսարացի Մհտ. Մկրտիչեանց Յովսէփին: (Լուսնայ. 1903 105 էջ 62):

**ՅՈՎՀԱՆՆԷՍ ԲԺԻՇԿ.** — (Թ. Դար). Իր երուսաղէմ այցելուութեան առիթով հայերէնի կը թարգմանէ Պատմութիւն Սրբոյն Դեռնեսիոսի գիրքը, որուն վերջը կը գտնուի հետեւեալ յիշատակարանը. «Այս պատմութիւն Սրբոյն Դեռնեսիոսի ի սուրբ քաղաքն Երուսաղէմ էր թարգմանեալ ի յունականէն ի վիսիականն, իսկ ի մերս թարգմանեաց Յովհաննէս Բժիշկ, ՅԻԹ. (= 880) թուականիս հայոց. ուրիշ ճատրնէսի մը մէջ. «Այս պատմութիւն Դեռնեսիոսի Սրբոյ ի քաղաքս Երուսաղէմ թարգմանեալ երիցու յունական. իսկ ի մերս թարգմանեաց Յովհաննէս Բժիշկ. ՅԺԸ (= 869), թուարեբուրութեանս Հայոց». (Հրն. էջ 382 նաև հս. 1913. էջ 643—57):

**ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԵՈՐԳԵԱՆ, ԲՈՒՍՃՈՒԽՅԻ.** — 1871ին Ս. Յակոբի վանքին կը յիշատակէ ոսկիէ կանթեղ (Յուց. Պ.):

**ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻՉ.** — Մբ. 22է (=1328) թուին, Սկեռայի մէջ կ'ընդօրինակէ Վարձ Սրբոց մը Երուսաղէմի Ս. Հրեշտակապետի վանքին համար, ինչպէս յայտնի է յիշատակարանէն (ՄՉ. Թ. 97. նաև Խապ. Յուց. էջ 571):

**ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻՉ «ՇԱՐՊԱԹՓԵՑ».** — Մբ. Ս. Յակոբի վանքին մէջ ընդօրինակած է Վարձ Հարսնց մը. յիշատակարանն է հետեւեալը. «... շնորհիւ տեառն կատարեցաւ մատեանս աստուածային... ի լաւ և ընտիր օրինակէ. ի Ս. Քաղաքս Երուսաղէմ, ընդ յարկաւ Սրբոյն Յակոբայ. ի թվ. 226 (=1336), ձեռամբ մեղապարտ և անարժան յիշման՝ և ոչ գրչի ալ Շարպարեփեցի (Յովհաննու)»: (Հրն. էջ 553):

**ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻՉ.** — Մբ. 1339ին Ս. Յակոբի վանքին մէջ ընդօրինակած է Աւեսարան մը. որուն յիշատակարանը կը գրենք հոս. «... աւարտեցաւ Սուրբ աւետարանս յաստուածակոխ քաղաքս Երուսաղէմ. առ դրան Ս. Յակոբայ ձեռամբ մեղապարտի Յովհաննէսի. ի թուականութեան հայոց 22Ը (=1339), Ձեռագիրը ունի նաև ուրիշ երկու յիշատակարաններ. ԹԿԹ (=1620). ԹՃՂԱ (=1742). (Լալա. Յուց. էջ 197—198. Թ. 4):

**ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻՉ ԽԻՉԱՆՅԻ.** — 1625ին ուխտաւորութեամբ կ'այցելէ Ս. Յակոբի վանքը ուր կը կարգուի քար-